



9 17 23 25 27 29 31 33 35 37 39 41 43 45 47 49 51 53 55 57 59 61 63 65 67 69 71 73 75 77 79 81 83 85 87 89 91 93 95 97 99 101 103 105 107 109 111 113 115 117 119 121 123 125 127 129 131 133 135 137 139 141 143 145 147 149 151 153 155 157 159 161 163 165 167 169 171 173 175 177 179 181 183 185 187 189 191 193 195 197 199 201 203 205 207 209 211 213 215 217 219 221 223 225 227 229 231 233 235 237 239 241 243 245 247 249 251 253 255 257 259 261 263 265 267 269 271 273 275 277 279 281 283 285 287 289 291 293 295 297 299 301 303 305 307 309 311 313 315 317 319 321 323 325 327 329 331 333 335 337 339 341 343 345 347 349 351 353 355 357 359 361 363 365 367 369 371 373 375 377 379 381 383 385 387 389 391 393 395 397 399 401 403 405 407 409 411 413 415 417 419 421 423 425 427 429 431 433 435 437 439 441 443 445 447 449 451 453 455 457 459 461 463 465 467 469 471 473 475 477 479 481 483 485 487 489 491 493 495 497 499 501 503 505 507 509 511 513 515 517 519 521 523 525 527 529 531 533 535 537 539 541 543 545 547 549 551 553 555 557 559 561 563 565 567 569 571 573 575 577 579 581 583 585 587 589 591 593 595 597 599 601 603 605 607 609 611 613 615 617 619 621 623 625 627 629 631 633 635 637 639 641 643 645 647 649 651 653 655 657 659 661 663 665 667 669 671 673 675 677 679 681 683 685 687 689 691 693 695 697 699 701 703 705 707 709 711 713 715 717 719 721 723 725 727 729 731 733 735 737 739 741 743 745 747 749 751 753 755 757 759 761 763 765 767 769 771 773 775 777 779 781 783 785 787 789 791 793 795 797 799 801 803 805 807 809 811 813 815 817 819 821 823 825 827 829 831 833 835 837 839 841 843 845 847 849 851 853 855 857 859 861 863 865 867 869 871 873 875 877 879 881 883 885 887 889 891 893 895 897 899 901 903 905 907 909 911 913 915 917 919 921 923 925 927 929 931 933 935 937 939 941 943 945 947 949 951 953 955 957 959 961 963 965 967 969 971 973 975 977 979 981 983 985 987 989 991 993 995 997 999 1001 1003 1005 1007 1009 1011 1013 1015 1017 1019 1021 1023 1025 1027 1029 1031 1033 1035 1037 1039 1041 1043 1045 1047 1049 1051 1053 1055 1057 1059 1061 1063 1065 1067 1069 1071 1073 1075 1077 1079 1081 1083 1085 1087 1089 1091 1093 1095 1097 1099 1101 1103 1105 1107 1109 1111 1113 1115 1117 1119 1121 1123 1125 1127 1129 1131 1133 1135 1137 1139 1141 1143 1145 1147 1149 1151 1153 1155 1157 1159 1161 1163 1165 1167 1169 1171 1173 1175 1177 1179 1181 1183 1185 1187 1189 1191 1193 1195 1197 1199 1201 1203 1205 1207 1209 1211 1213 1215 1217 1219 1221 1223 1225 1227 1229 1231 1233 1235 1237 1239 1241 1243 1245 1247 1249 1251 1253 1255 1257 1259 1261 1263 1265 1267 1269 1271 1273 1275 1277 1279 1281 1283 1285 1287 1289 1291 1293 1295 1297 1299 1301 1303 1305 1307 1309 1311 1313 1315 1317 1319 1321 1323 1325 1327 1329 1331 1333 1335 1337 1339 1341 1343 1345 1347 1349 1351 1353 1355 1357 1359 1361 1363 1365 1367 1369 1371 1373 1375 1377 1379 1381 1383 1385 1387 1389 1391 1393 1395 1397 1399 1401 1403 1405 1407 1409 1411 1413 1415 1417 1419 1421 1423 1425 1427 1429 1431 1433 1435 1437 1439 1441 1443 1445 1447 1449 1451 1453 1455 1457 1459 1461 1463 1465 1467 1469 1471 1473 1475 1477 1479 1481 1483 1485 1487 1489 1491 1493 1495 1497 1499 1501 1503 1505 1507 1509 1511 1513 1515 1517 1519 1521 1523 1525 1527 1529 1531 1533 1535 1537 1539 1541 1543 1545 1547 1549 1551 1553 1555 1557 1559 1561 1563 1565 1567 1569 1571 1573 1575 1577 1579 1581 1583 1585 1587 1589 1591 1593 1595 1597 1599 1601 1603 1605 1607 1609 1611 1613 1615 1617 1619 1621 1623 1625 1627 1629 1631 1633 1635 1637 1639 1641 1643 1645 1647 1649 1651 1653 1655 1657 1659 1661 1663 1665 1667 1669 1671 1673 1675 1677 1679 1681 1683 1685 1687 1689 1691 1693 1695 1697 1699 1701 1703 1705 1707 1709 1711 1713 1715 1717 1719 1721 1723 1725 1727 1729 1731 1733 1735 1737 1739 1741 1743 1745 1747 1749 1751 1753 1755 1757 1759 1761 1763 1765 1767 1769 1771 1773 1775 1777 1779 1781 1783 1785 1787 1789 1791 1793 1795 1797 1799 1801 1803 1805 1807 1809 1811 1813 1815 1817 1819 1821 1823 1825 1827 1829 1831 1833 1835 1837 1839 1841 1843 1845 1847 1849 1851 1853 1855 1857 1859 1861 1863 1865 1867 18

1857

ፋዲሊኒያታልዚየምቶቶር

၁။ ဘုရားရှင်၏ အမည်ကို ခေါ်ဝေါ်ခြင်း

ԱՆՍԵՐԻԱ

ᐱᓄᓚᑦᕆᑦᕈᑦ ᐅᐃᑦᕇᐅᑦ

ՄԵԼԵՇԻՆ կայսրն ու կայսրուհին իրենց Մա-
ճառատանի ճամբորդութիւնն ամբողջ Հին տիսան :
Առաջին իրիկանը ժամը Չէն եղան սգոստապիտ :
Վեհապետները Ախեննայի մօտ կեցող կայսերա-
կան Ապիւր շոգեհաւը զայսին եւ քիշերն հոն ան-
ցուցին : Երկրորդ օրը գիշերուան ժամը 3 1/4ին
շոգեհաւը ճամբայ ելաւ Գրապիս պատերազմական
շոգեհաւին ընկերութեամբն յառն մէջ կայսեր
սգեականները, որաւասին հաղարատեաններն եւ ու-
րիշ շատ մեծամեծներ մնած էին : Աղտերական
շոգեհաւուն ամէն անցած ակզերը դեղեցիկ ծա-
ղիկներով, դորգերով, յաղթութեան կամարներ-
ով եւ գրոյշներով զարդարուած էին, եւ ումէն
կողմանէ ժողովուրդը խռան բազմա խեամբ դեա-
նելիքը ժողովուած վեհապետները կ'ողջունէին :
Արդէն քանի մ'օր յառաջ Մաճառաց բոլոր մե-
ծաւաններն Քեշդ ժողովուած էին կայսեր որժա-
նար ընդունելութիւն ընելու համար : Իրենցմէ
մէկ ժաւը Մաճառոսանի սահմանին մօտ քանի մը
շոգեհաւներով ինքնուրուի գիւնայր դադցին է :
Ֆինելու Քեշդ անոր ընկերացանս : Այն օրը ժամն
իրիկունս 4 1/4ին Ապիւր նաւը Քեշդին աւջելը հա-
սաւ եւ երկաթ նետանց : Բոլոր քաղաքը բայց մա-
նաւանդ նաւուն կեցած տեղը, եւ կայսեր անց-
նելու փողոցներն ու մեծադործ կախողանաւոր
կամօրքն արտաբայ կարգի դեպիցիկ զարդարուած

ևս ծաղկալից պարտեզ մը դարձած էին: Այցուր
ցամաք կըլելու տեղը Մաճառատանի ընդ Հանուր
կառավար Ալլորեհզ արքայուքը, նախագահ արք-
եպիսկոպոսն եւ, ամէն զինուորական ու քաղաքա-
կան մեծամեծները վերջը գլխաւորեցին: Բերդէն
եւ պատերազմական նուաւրէն արձակուած թշուղ-
անօթներն, ու բոլոր եկեղեցիներուն դանդաղ-
ները վեհապետաց համոլիլ կը ծանուցանէին: Ար-
դը կոչուին ու կայսրուհին արեւելիսն ձեւով ջե-
նուած գեղեցիկ պատշգամը (թէշ) հասան, քա-
ղաքապետը քաղաքացոց ժողովին ղլլոխն ան-
յաճ ինքնաբերէ համառօտ խօսքով մ'սոյլանեց:
Անիկ հորը հանգիստական թափօրն սկսաւ յառաջ
շարժիլ, ամենէն յառաջ քանի մը գունդ ձիաւոր
եւ հետեւի զօրք եւ, բաժին մը կայսերական
պահանջօր կ'երթային, որոնց ետեւէն մաճառի
աղուականք, կայսերական պաշտանն պաշտօնեա-
ներն եւ եկեղեցականք կու դային: Մաճառատա-
նի նախագահ արքեպիսկոպոսն իր հոնդիսի կոռ-
քովը եւ իր ծառաներովն, անոյ հետեւէն ամէն
արքիդքսերն իրենց հազարադասներովն, եւ անոնց-
մէ հոգը եպիսկոպոս մը ձիով՝ առաքելական իռ-
ջը բռնած կու դար: Բեճափառ կոչսրը սպարապետն
փառաւոր զգեստ հագած ձիով յառաջ կ'երթար,
որուն հետեւէն կու դային Ալլորեհզ արքեպիս-
կոպոսն, եւ կայսեր ողնական զօրապետներն:
Ասոնցմէ հոգը կու դար մեծափառ կայսրուհին Յ
ձիով գեղեցիկ կոռքի մէջ, մաճառի զարդարուն
զգեստ հագած եւ գլուխը ծածկողին պսակ մը,
իւր սենեկատեղատուհին իւր զինացը նստած էր: Այս-
տեղ պաշտան հաղարապետը, սենեկատեղաներն,
տիտուարները, բազմաթիւ սրտատեղան սպա-
տաւորները, թիկնապետ հարց բաժին մը, եւ զանոյ
միւ ձիաւոր զօրք թափար կը լինեցնէին:

Թափաբոսին շուն կոխադրանաւոր կամքէն եւ շարդարաւած փողոցներէն անցնելով՝ Թափաբոսին օդաբան եկաւ։ Ամեն կողմ՝ ժողովուրդով հեցցէի ուղարկներով փեհադանները կ'աղջանէին։ Աս Տոնգեար տեսնելու համար քիչ Աւստրիայի ուրիշ հողներէն եւ քիչ ստոր երկիրներէն, եւ գլխաւորաբար Անգլիայէն ու Պաղկեդէն շատ մարդիկ եկած են, այնպէս որ Բեռլին եւ Էֆրէն մէջ տաններն պարտաւ լեւաւորան շինաց։ Պայտեր հասած օրն ամէն աշխարհական եւ եկեղեցական մեծամեծք իսկն ներկայացան, եւ ետքը նախա-գահն Օւէլ-Արտ-ո՞ք գահաւստան երկն երկեց, որուն գեհապետը ալ ներկայ գտնուեցան։ Նոյն

Իրիկանն քղադրւ լաւ աւարաւ թիւնն ոգին գէշաւ
Թեանն Համար տմոցա Վին թաղ արաւ եղաւ :

— Այստեղ որ աւտարիական կառավորութիւնը տէրութեան հարաւային (Իրեստի) երկաթուղին մարձու պիտ'որ տալ, որուն համար Ալեքեանոյի վարկի բնկերութեան հետ կը խօսակցի: Ես երկաթուղին քանի մ'որ ետքնիք փորձի երթելու, կուժիւնները պիտ'որ բնէ, եւ գալ ամսոյն մէջ պիտ'որ սկսի հարգաւորեալ քանի:

— Եւրօպէի վերջին տն Աւստրիայի հետ իմ կրօն-
նշարդի նաեւ է. դատելնս դաժնիք թոյնատեն
ճամբայ ելան իրենց աշխարհքիս շորս կողմն ընկ-
լու օւսումնական ճամբորդութիւնն սկսելու հա-
մար։ Ըս ճամբորդութեան պատմութիւնն, որն
որ շատ օգտակար է. հետաքրքրական անգիկա-
թիւններ պիտ'որ բովանդակէ, լայղ իրնկունսս ու-
սումնական մասին մէջ հետզհետէ պիտ'որ գնենք։

9 4 7 7 6 0

Ո՛րք անբարեկեանց դեսպաններուն ճորտիկի մէջ
 'շեօֆշոթեկի խնդրոյն վրայ բոած ժողովքն իր
 սրտումնէն իր Հիշուեալ իրկնց, դորոնք զաշնակ-
 ցա խեան հաստաբարութիւնն առանց մեծ դժուարու-
 թեան ընդունէցաւ: Արշումնց պխաւորենքն ասոնք
 են: Բարասիա նոյն գաւառին վերին իշխանութեան
 իրասնդէն կը հրամարի: Նշեօֆշոթեկ անկախ
 գաւառ մը կ'ըլլայ: Դաշնակցութեան ժողովք Աեղ-
 օտեմեքի դեպքերուն պատճառաւ եղած ծախքերն
 իր վրայ կ'առնու: 'նոյն դեպքերուն մասնակից
 եղողներուն ընդհանուր թուութիւն կը տրուի:
 Դաշնակցութիւնն յանձն կ'առնու Բարասիայի իմ
 գաւառին մէկ միջինն փրանդ վճարել: Եկեղեցի-
 ներս եւ բարեպաշտ հիմնարկութեանց մուտքերն
 իրենց որոշումով վախճանին կը պարձաճուին, եւ
 իրրէք չեն օտարանար: Հիմնց կը սպասուի որ
 Բարասիայի թաղաւորն ալ անոնց իր հաւանութիւնը
 ապ, որպէս զի ինդիքը բոլորովին բա-
 ճուի: Արշափ որ իրապազ տաւ լսիւնն կե-
 րեւայ, թաղաւորն առ հաւանութիւնը ապառ այն-
 չափ հաւան չէ: Ցերութեանց մտաւորք Բար-
 օսիայի դեպքանին ծանցց որ եթէ իր որոշումնէ-
 րը իմպատորէն չընդունուին, ժողովքը պիտ'որ
 լուծուի եւ ինդիքն իր առաջին վիճակն մէջ
 լնայ պիտ'որ տրուի:

— Ուստայ Կոյսեր և ցուպըր Կասանդին մեծ իշխանին Ապրիլի 30ին փառիղ հասաւ և հանդիսիւրնդ ունեւեցաւ: Եւսպորեան իշխանը գնիրը չողէ:

կառայ կայարանը գիմնադրեց եւ մինչեւ Գիւլի-
լըրիի պաշտօնը ամառ, ուր մեծախառ կայարանը
ընդ շատ սիրով ընդունեցաւ ու կայարանէն
ներկայացուց։ Քանի մը լրագրաց գրածին նայե-
լով, Փարիզի ժողովուրդն իշխանին զաւուստն
անտարբերութեամբ մը տեսաւ, եւ իր կողմնակ
մեծ ցոյց մը չբռաւ։

— Լ'Ազգային Փարիզ կեցող գետնին աս ու-
րերս զեպ ի Լոնտոն ծածկարդութիւն մ'ըբաւ։
Ասոր պատճառը Կոստանդին իշխանին Փարիզ
գալը կը համարուի, որուն գետնանը չուղեր ու-
րիշ անբութեանց գետնաներուն հետ որոշա-
նական կերպով ներկայանալ։ Ասու շատ անպ-
ղիացի մեծամեծներ աս պատճառաւ Փարիզէն հե-
ռացան։

— Փարիզէն կը ծանուցանեն իմէ Ս. Քահա-
նայապետը՝ Մուշեղի եպիսկոպոսին ինքզրոյն մէջ
զորն որ Գաղղիական կառավարութիւնն իր որոշ-
մանը խոյ տուած էր, ինքնագիր թղթով մ'իր
կարծիքը կառավարութեան գէտ եւ կոյնսկստ-
սին կողմէ տուեր է։

— Կոր Երզնէն Եկած լրերուն նայելով՝ Գար-
բանդին Գաղղիական հիւսիսային երկրորդաց գո-
ղերուն գլուխը պատասխան մէջ շատ լսներ
յայտնէր է, որով իր ընկերներն իրեն գէտ պնե-
պէս ուստիկ թշնամացեր են՝ որ կառավարու-
թիւնն առաջնութեամբ համար զինքը գտաւ լսնտ
մը դրեր է։ Հիմա իր փաստաբանին խորհրդով
կ'ուղէ անձամբ Գաղղիա գալ եւ պաղիական գա-
տաւորանի առիւ ելլել, եւ պայպէս կը յուսայ որ
իրեն պատիժները կը թեթեւան։

ԱՆԳՂԻԱ

Լոնտոն, 3 Մայիս։ Անգղիական նոր խոր-
հրդանոցն Ապրիլի 30ին բացուեցաւ, որուն ա-
ռաջին դրոշմն եղաւ պատգամաւորաց բնորո-
ւթիւնները քննել, եւ ժողովրդին դահեղեցի ըն-
տրել։ Անոցա առաջին օրը պատգամաւորք հան-
գիսիւ տոնակալաց խորհրդարանը գալին, ուր
նորնաւոր դահեղեցի Գր. Տենիսըն տեղութեան
տոնակալութիւն ներկայացու եւ իր ընտրութիւնն
սնոր իմացուց։ Նոյն օրը իմէ տոնակալք եւ իմէ
պատգամաւորք սպորական արարողութեամբ ի-
մենց հաւատարմութեան երդումն բրին։

— Լ'Ազգիական կառավարութիւնը ձեռնաց գէտ
մեծ զօրութիւն իրկելու համար, պարձեալ ստոր
աղագայ դիմեց, եւ գլխաւորաբար իտալական եւ
դերմանական պատիկ տեղութիւններէն հրաման
կը ինչորն իր լսնակին համար ստակով զօր ժող-
վելուն։ Սարգիսիայի լրագրիները կը ծանուցանեն որ
Անգղիայի դրոշմն տակ ծառայել ուղղը պաշտ-
նակալները Գուրին կեցող անգղիական Էկզիկերդ
պաշտանակալին ներկայանան, որով կ'երեւայ իմէ
Սարգիսիա արդէն իր հաւանութիւնը տուած է։

— Կոր լրագրին նայելով՝ Պարսից թագաւորը
չուղեր Անգղիայի գետնանին եւ Գերուք իանին
մէջ գրուած իրադարձութեան գաղտնի իր հաւա-
նութիւնը ապա, Նոյն լրագր նոյն Փարիզէն գրուած
տեղեկութիւնները կը հաստատեն։ Նոյն քաղաքէն
գրուած ուրիշ թղթով մը Էնգլիստանի մէջ պա-
տահան գեղքերուն համար կ'ըսէ իմէ, Լոնտոնի
լրագրաց ծանուցածէն շատ աւելի սաստիկ եւ
վաճառար են։ Զէ իմէ միայն հիշել զօրաց այլ
շատ տեղ նաեւ Ժողովրդեան մէջ պայպէսութիւնն
եւ արիւնհեղութիւնը երթալով կը տարակոյն։
Ապրիլի մէջ զօրաց անկարգութիւնները տեղ-
ւոյն կառավարութիւնը մեծ հոգի, եւ քաղաքը
մեծ վրանգի մէջ ձգեցին։ Լահորի քանի մը գա-
ւառները կատարեալ տաքստմբոն են։ Նոյն իսկ
Տոսք. Մահմէտ Անգղիացի ոգ գաղտնիքը Հնդ-
կաստանի շատ իշխաններուն հետ գաղտնի խո-
սակցութեան մէջ է, եւ կ'ուղէ յարմար առիւ
մը գտնել, որպէս զի Անգղիայի սղեղնութիւնէն
բոլորովն ապառի։ Աս գեղքերուն պատճառաւ
անգղիական արտաքին գործոց պաշտանեան մեծ
հոգի եւ զժողովրդն վաճառի մը մէջ կը պտնտի։

— Լ'Անգլիան Են Լոնտոն հասած պաշտանակուն
լուր մը կը ծանուցանէ իմէ անգղիական զօրքը
Մահմէտ Բերդին տիրեր են Պարսիկները 200
հազի կորսնցուցեր են, իսկ Անգղիայի 20 մեռած
եւ շատ վիրաւորներ ունեցիւ են։ Նոյն կողմերուն
արաբացի ցեղերն Անգղիացուց մեծ սէր կը ցու-
ցնեն։

ԻՑԱԼԻԱ

Երբ Կիւսիսեան կառավարութեան ըրած քանի
մը կարգադրութիւններն, եւ գլխաւորաբար իր
պատերազմական նաւարանը ձեռնադրէն Լա Սիւ-
ցիա փոխելու որոշումն ձեռնադրի ժողովրդեան մէջ
մեծ գրգռութիւն պատճառեց, Կուրինի փողոց-
ներուն մէջ անգաղաք Գաղղի կոմիտէն դէմ նա-
խատական յայտարարութիւններ կը կայցուին, բայց
աւելի եւս ձեռնալ քաղաքին մէջ զանազան ցոյ-
ցերով ժողովուրդն իր ահաւորութիւնը կը յայա-
նէ։ Կառավարանի փոփոխութեան պատճառը կը
կարծուի իմէ Խաղաղական միութեան խորհուրդն
ըլլայ, որովհետեւ Սարգիսիայ կը մտածէ ուսով
Խաղաղութիւն միջնապար զտնուել, որպէս զի Գիւրա-
միս Խաղաղական պղտիկ տեղութիւններէն օգնու-
թիւն պանէ եւ պնպէս իր խորհուրդն յառաջ
տանի։ Կուրինի խորհրդանոցին մէջ շատ պատ-
գամաւորք աս խորհրդին դէմ խօսեցան, ցուցը-
ներով որ արդէն տուրքերով ծանրացած աղղին
պայպիսի նոր ծախք մը շատ վնասակար է, եւ իմէ
ստով Սարգիսիայի ծովական զօրութիւնը Աւա-
տրիայի սահմանը մտնելալով՝ կրնայ գիւրա-
ռընչացուիլ։ Բայց պաշտանակը միտնողման
պատգամաւորաց օգնութեամբ կարող եղան ի-
րենց առաջարկութիւնն յառաջ տանիլ։ Կ'ըսուի
որ ըլլալու ծախքերուն մէջ մասը Պաշտանակ
պիտ'որ սոց, եւ անով իրաւունք պիտ'որ ունենայ
Լա Սիւցիայի մէջ միշտ պղտիկ նաւատորմով մը
պահելու։

— Կարիի 23ին Առաւոց պրիւսցեալ կայսրու-
հին Հոռո՛ հասաւ։

ՍՊԱՆԻԱ

Լոն օրերս Ապսիտի մէջ նորէն գաւազնու-
թիւն մը յայտնուեցաւ, որուն գլխաւոր աւելը
Պորդուգալի մայրաքաղաքն էր։ Աս պատճառաւ
շատ բանտարկութիւններ եղան, մանաւանդ Սա-
լակայի մէջ ուր ժողովուրդն արդէն սկսած էր
ոտք ելլել։ Պաշտանակուն լրագրաց պրտմին նայե-
լով՝ գաւազնուցին որոշած էին ամաց 10ին Մա-
տրիսի եւ Երիշ քաղաքներու մէջ ոտք ելլել եւ
սպառնալութեան գործը բռնալ։ Իրենց առաջին
գործը պիտ'որ ըլլար Պաշտանակուն իտալանիլ։
Աս պատճառաւ պաշտանակից գահեղեցը թաղու-
ւոյն սառալակից օր նորէն 50,000 զարք ժողովու-
րպէս զի կառավարութիւնը կարող ըլլայ մեծ
զորութեամբ պատահելու խոսովութիւնները զը-
սել։ Արդէն թագուհին աս նոր գործառնութիւն իր
հաւանութիւնը տուաւ։

ՕՍՏԱՆԵԱՆ ՃԵՐՈՒԹԻՒՆ

ԱՌԱՅԱՆԿԱՆՈՒԹՅՈՒՆ Եկած վերջին լրերուն
նայելով անգղիական-օսմանեան գրամատնակներն
հաստատութիւնը պարտադիր կ'իլի է, եւ կառավա-
րութիւնը կը ջանայ Պալմաճըի եւ ուրիշ տեղա-
ցի երեւելի տեղանաւորաց առաջարկութիւնն անգ-
ղիական առաջարկութեան հետ միկտել միտը-
նել, եւ անոնց վրայ հիմնած նոր դրամաւական
մը կազմել։ — Ահ հախառ սուլթանին երեք աղ-
ջիկներուն հարսները մեծ փառաւորութեամբ կա-
տարուեցաւ։ Աս աւելով տեղութեան մեծամեծ-
ներուն առած ընծաները արտաքին կարգի հա-
րաւոր էին։ Միայն Ապպաս փաշային զուլայի ըն-
ծաներուն գինը 30 միլիոն օսմանեան գահեկանը
կ'անցնէր։

— Նշուէն կը գրեն։ Սարգիսիայի գործակալին

հոգի մասը սկսաւ շատ ցոյցեր ցնել, որոնք
փաստաբար հետեւութիւններ առնեցան։ Ասոր հա-
մար տեղակալ իշխանը յայտարարութիւն մը հա-
նեց՝ որով ստիկանութեան կը պատուիրէ որ քա-
ղիսի խոսովութեան պատճառ կողմերը բանէ եւ
օրինաց ամեն խստութեամբ պատժէ։ Պաղքեղի
մէջ գրգռութիւններն օրէ օր կը սաստկանան,
որուն գլխաւոր պատճառը Փարիզէն դարձող ու-
սանիներն են։ Ասոնք ժողովրդեան անուամբ ա-
մեն տեսակ միջոց ի գործ կը դնեն միութեան
կողմը զօրացնելու համար։ Կառավարութեան շատ
զժողովրդին կ'ըլլայ ստանց ըսած ընտրութիւնները
քննելը, որովհետեւ մեծ մասն անվաւեր են, ու-
տի ընտրութեան համար որոշուած ժամանակն
հարկ կ'ըլլայ երկնցրեւել։

— Կարատաղի իշխանն իր մայրաքաղաքն հա-
տաւ իր գաղէն կարք ներքին ահաւորութիւնն աւելի
եւս սկսաւ սաստկանալ։ Շատ մարդիկ դատաւ-
ասանի տակ ձգուեցան եւ շատերն երկնցն դուրս
քշուեցան։ Նորերս եղած հրաման մ'ամեն Գա-
րատաղաց կարգելէ ստանց կառավարութեան
մանաւոր հրամանին Գարատաղի սահմանէն դուրս
ելլել։ — Ցանկիլ իշխանը Վիլնիայի մէջ ուղեց
մեծափառ կայսեր ունեւորութեան երթալ, բայց
սամանեան դեսպանին հետ անոր ներկայանալը
յանձն չառնելով՝ իր խնդիրը չընդունուեցաւ։

ԲԵՆԱՍՏԱՆ

Իմէ 9, 8 եւ վերջին շարաթը ձեռնական պատե-
րաղին ասպարէզն կ'ուրեւի դեղք մը չպատահե-
ցաւ, սակայն ձեռնաց ժողովրդեան գրգռութիւնն
օրէ օր կը սաստկանայ, եւ իրենց Երազացուց
դէմ ատելութիւնն նաեւ ձեռնաստանէն դուրս կը
աարածուի։ Փերիկի գահին ամեն կողմ ման-
տարիներուն մանաւոր հրամաններ իրկեց ամեն
տեսակ պատրաստութիւնները ահաւոր եւ հար-
կաւոր եղած տեղերն օգնութիւն իրկելու։ Աւի-
լին օրերս իմէ Կանդոնի եւ իմէ միւս Նւրուպ-
ցուց բոլորած նաւահանգիստներուն մէջ Անգ-
լիացուց համար որոշուած վաճառքը ձեռնաց պաշ-
տանաւորները գրաւեցին, եւ անոնցմէ մէկ մասն
պրիկին մնացածը ծախեցին։ Աս վաճառաց ստանի
արդէն Անգլիայի վաճառած էին։ Հոնկոնցի մէջ
ձեռն ժողովուրդն անգղիական զօրաց համար որ-
շուած ալիւրի մթնքանոց մ'այլուց որուն մէջ 700
տակտաւալի (14,000 կնեգիւար) ալիւր կրակին
զոհ եղան։ ձեռնացիլ այս ամենայն գործողութիւն-
ներն այնպիսի ծարարութեամբ եւ չըզհայեցու-
թեամբ մը կ'ընեն, որ Անգլիայուց կարելի չըլլար
ղանկը իմանալ։ Վերջին լրերուն նայելով՝ Կիւ
չորեւաւին յոյնաւորութեան ժամանակ գլխաւոր
գործողը ձեռնացի կ'ընէ էր, որն օր նաեւ Թիւրք
չորեւաւին յոյնաւորութեան գործակից եղած
էր։ Գիւ հիմայ Իու-Չան կը գտնուի, մանաւ-
րիկներու նաւատորմով մը զինքը կը պահուանէ։
Աս գեղքը պատահելէն ետեւ Անգլիայիլ բոլոր
իրկնց ծամբորդի չորեւաւները քննեցին եւ տե-
սան որ ամեն թնդոտութիւնն անգործածական եւ
ղած էին։ Հիմայ ձեռնաց կողմերն Երազացիք կը
վախնան ձեռն ծամբորդ կ'ու՛ նաւաւոր պանաւած
չորեւաւներով ծամբորդութիւն ընել։ — Քիւ-
քիկի լրագրին տուած լրերուն նայելով կայսե-
րական զօրքն ապստամբաց վրայ մեծ յաղթութիւն
մ'ըրեր է։

Կեա մինչեւ հիմայ Անգլիայուց քանի մը պղ-
տիկ նաւերէն զատ օգնութիւն մը չհասաւ։ Ձե-
նայ կայսեր երթալու անգղիական դեսպանը դեպ
ի Մայիսի ծամբայ ելաւ։ Նաեւ Կարդիա ձեռնաց
երկրորդ մանաւոր դեսպան մը կը իրկէ, որ եղած
դեղքերը գիտէ եւ կառավարութեան տեղեկու-
թիւն տայ։ Ան կողմերը գտնուող գաղղիական
ծովապետին խնդրելով՝ կառավարութիւնը նոյն-
գունդ մը ցամաքի վրայ ձեռնաստան պիտ'որ խը-
կէ, որոնք հապաւոր եղած տեղը ցամաք պիտ'որ
երկեն։

